

ΕΡΓΑΙΑ ΟΥ ΕΡΓΕΣΤΕ

Ó P E C Q B P

ПРИМЕНЕНИЕ РЕГУЛЯРНЫХ ИНДИКАТОРОВ ДЛЯ ОЦЕНКИ СТРУКТУРЫ

Überblick über die

Digitized by srujanika@gmail.com

Բարձրագոյն Դրան և հեղեղական կառավարութեան մէջ պատահած վէճին վրացը նոր ուժի մէջ մը չունիմք տարւ, այսու ամենայնին ունեցն առելով՝ այս դորձը բիշ ժամանական մէջ վախճան մը պիտի չընդ ունի : Եթէ նոր առի զեազան մօնիք, Վրիփորութիւն, որ իւր պայտան արդ էն քոչուած և պատրաստութիւն առանձ մայրաքաղաքէ ու մեկնելու : Հերենացի համակարգութիւնները մեծ արաման թիւն մէջ են սպառողք, վէճին այսպէս երկարելուն համար անոնք անոր հետեւ անըները, երկբայութիւն չի առ ամենայն մասին վեառակար պիտի ըստ ըստ ազգին ընդ հանդապէս :

Կայսերական հրավարտակաւ հետեւ վորում
մինչև Անկոր եղան.

Միավորան Աստիճան գուշնչ Չորումի և Վանիայի
հինգը առ կատարեաւ անուանեցաւ .

Իսրայելացների մէծ ժախազեւմն անխօն ջորը
ունէ,ու թե տմբը առնանեան նաև առազմիզը արչ
են պատրաստուեցաւ : և քիչ ժամանակուան
շամբոց տիստի եցէ գէպ ի միջնէրկրական ծովը
Այրիս նորակերտ շղթա շարժ քուէկաթք որոնց

PERIODICITY

UPU 9 ad

Համբակոս Փրանկիքական Վարչութեան Տնօւն է 1786 թ.
Եթիւ առջևադրի Խօմատէ Լ. Քաղաքաբէկը իշխանական
առ. Եւր հայրը մէծ հազ ունենալով այս իւր
անձնիկ զաւկին կրթութեանը մայ ։ ունեն միջաց
արդի գրու որ ազէկ հրահանուէ ։ Ըստ սխու-
թար է այն ։ որ քանի մը պրագեար ։ աւանց տաղա-
պարքէ քանի բարելու ։ բին. թէ Վարչութեան տանեն շաբա-
նակիան էք ։ և տակութիւն գրեւ կարդ աւ չէ
հիմունք ։ այս խօսքը ոչ միայն հօրը անեցած ինա-
ցութեամբ ։ այլև քանի մը ճշգրիտ տպացցա-
լու ։ Եւր մայքը Տօն առքեկան ։ տակութիւն ովզ
է ։ Այս գրանական երեւելի անձը ։ իւր ուսմուն-
ք Ենթիշանի գողացներան մէկան մէջ բառ
անդամայից աշխատութեամբ ։ Ենթից սական բն
արքի երաւ ։ Մանթքեւինք գնաց քարձը ուսմուն-
քարտութեաւ ։ համար ։ զավէսզի բաղմարուեստից
արայք մոնելու պատրաստութիւն ։ Խուսեն թ առ

մե խրողականիւցը 430 միու. ուժ ունի : գալ ան-
ուռ առ զի օրեւը ճախ պիտի ձգութիւններիցու-
թեան Կողմին է հափառութեան և բոյք երեւ է ի
պաշտամառուց :

— Այսուհետու թիւնը մէծամեծ տժառուու թիւնինքը կ գործ զնիլու վրաց է . աւելա թեան քանի մը կուբանց Հանուպարհները կարգադրելու և հայ զորդ ակցութիւնը դիւրցուցանելու համար . Վրդէն թեան թիւննենքը կրպան կառուունդ նու պօլի տես մինչեւ Պէլքատու երթուրու ճամփան նարու երա վասոյք . և կը յուսացուի մէկ այսպիսի ող տակար տռաշնչիկութեան մը գործադրութիւնը շատ պիտի չ չափանակ չ առաջանակ .

— Ուստից գեղարքութեանիցից լոնի Տութիւնութեանը անմասն կին երեքշորթի պիտիրը կարութեած հանդէս մը ըստ Արաւոց մեծաշուք պարապին մէջ, ուրանեղ բազմութիւն երեւի անձնութ և աշխաթեան գիւաւոր պաշտօնաւորները հրաժարուած էին + որոնց մէջ նշանակութեան արժանին են բազմարարին մեծ ծովագետ Մէհմէտ Վրաչան կամացան, Վհաճութեանի փաշան, Վիթաթի փաշան արտօրին գարդոց առան Հէմի կ. Փէնտին, Փիւտակ Վահան եւ կայդ,

—Եղանձ շաբթիա՝ Կ արսթիա ու զանտարփ մը
դրաստինք գոյեր մանելով՝ 220 հազար զուրաց
շափ դրաւ՝ միջաւցեր ևն կրօն։ Քաղաքական
կառավագաւթիւնը խորցն հարկաւոր միջնոները՝
դործ դրաւ միշտ շարագործները ձեռք ձգ եւու
համեր։

— Արտօնանդ նու պաշտց Հայանութիւն նախարի գես
պահ վահմախայց Վասագօք ՚Ի էսթան ապրիլի 4 մին
մեռաւ . կազմանու հրաւանդութենու մը և արք
Նորբետ 1 ու մաւթեան յաւղարկաւորութեան հան
գէսք . որուն ներկայ էին Եւրոպայի աշխատթեանց
ուղարք գետպանները . միշտաւ անմատ հին կիրակի
օրը փառաւորութեամբ կառարեցաւ :

Պուլպեցն կրտքին, մէջ մաշտի զջին զառիկի
օրը ստեղափի հրկիվութիւնը պատահեր է յիշեալ
բագար, և շարունակ 12 ժամ դիսոցիր է հետ-
պասցին արև մոտեան ստամփի հավուն պատճառա-
ւը, Եւ յու միջնցիս մէջ հրկեհը ահագին կերպեն-
ոյ յառաջանալով ամէն կոզմ՝ 18 հազար տուն-
մմէր բանց և խօսութ մոխիր գարձուցեր է, այլը
5 խոն, 15 եկեղեցի, վանք և մատուռ եսոցն, և
օր ու երիցաւափի է, 30 հոգիի չափ ալ գոհ հղեց-
ւն այս դժբազգ դիսուածին, Հասարակութեալ
կրկարծութիթէ չըստ միտիւն տագաբը սկիբի կրծաց
հուսմիւն յիշեալ հրկեհին վասար.

ԱՅԱՀԱԿԻ . 2 ապդիք : Այս օրերս երկու եղիսաբ
ացի ֆաւէկատը և ունինեան կատալուրութեան
էկ պահք և մէկ զօշէթ հասուն մեր նաւահան
խառը : Վյա պատերազմական նաւոց գլուխացը
էծ տպդեցութիւն պատճառեց հելլենացի գայ
ոսականաց քայլ : որոնք երկիրացի և տարածելու
անաց մէջ նույն ցիտանալով թէ նուչ վախճան պիտի
ունենաց Տաճկառանի և Յունաստանի մէջ
պատճառ դժբաղը պէտք :

բեկան էր ինչտակն մասու յիշեալդպրոցը, ու ըստ
անզ, (ինչպէս ստորոտիւն է ամեն աշխակերտոց),
երթու տարի մասավ՝ ամերան յառաջդնաց մինչեւ
իւր կենականի գարուներաց պատմութեան համեմա-
շատ անդամ՝ մարդապետին անդք կրքանելը, ու
զատ կուտար, «Վարպէտն եղեքն քանի մը մասն
նակ է օքք. առաջարարաշատիան դրաստին գրագիր ե-
ղաւ, ոյս պաշտոնին մեջն էր, ինչ տառն Ար-
քականին հրամանին համեմատը ինըն ալ ընկերա-
ցու այն գնուական անձանց հետ, պաշտոպանու-
թեամբ Միոց գիտականին, որ Ապանիա գոցին
երկրի միջօրէականը չոփելու համար, որու
մաս կրիացնեոց հիմակու ան գաղթացոց շափելու-
թը, և յո ճանապարհորդ ու թե ան մի ըստ միջնի
առաջարարութիւնը իրաւա երկար ըլլարով, կրթու-
գումը և կրի ու կը պատմեմը միոյն Վարեկցին
ուսուց մասն եւար.

Միջարքականը տուուգութեամբ չսփերէն եռցը
Կիսդ կիսնահամար Փորիզգարձաւ . սրտէայի հա-
շուալ ցրցունե ըրածնին . այլ իւր մեծանուն
ընկերը հնա մասց . և ուրիշ հցութեանց վրա-
կաշխատեր . ինչ ատեն յանկար Ապանիոյ և Պապ-
վեց մեջ պատերազմ՝ բացուեցաւ . և սրբիկու-
շան բարձր տեղապահ Նշաներ դրան էր . ու հն-
կուենաոր եռը են կոսի մասերամ . ապանիոաց ժա-

Արտասմունու ողոլայ մերկ շոգենաւով Մաւս
տափա | իսկու փառչան Եկաւ հոս . և կը հաստատեն
թէ քարձարարափի ընդ հանուր զօրապետին (աշ-
բանքէր) կողմանէ (իսումէլ լի զօրապետին քալ կեր-
թայ մասնաւոր պաշտօնով մը .

— | րա աշխանց սովու մէջ քառասունի չափ փառա
ռականի նաւեր կան . որոնք դրեթե տմենքն ալ
զարեն կը և ունառ պետ լու բռպայի համար :

Պէտքն է, և ապրիլ : Ենցեւ ավելորը մեծ կոխ սպա-
տահեցաւ . Շնորհած և Ապրիլ թագ գեղեցուն բնակ
չացը մէջ՝ մէկ յօյն կտոք տաճէկի մը հետ անձաւ
անձաւը համար հուտառը փախեցւն պատճառա-
ւը . Ըստ ինու ազգականները զինաւորուելով ու
զիցն բանութեամբ առնելու զանիկա . որուն
էլիոնը հաւասարիցներն ալ դէմ գրին . և սառ
տիկ կառւեցան : Աերութիւն կուսակալ վուեմակայլ
Քիամիլ փաշան այս խռափութեամից լուրը սու-
նելով, խոկյն հոս րերել տուաւ, թէ ամբուստա-
նովնեցը, և թէ ամբատուսնեալնեցը . նմանապէս
հոսառը փախալ կիմն ալ, որ այս սովորաց առա-
ջն պատճառն էր . և քաղաքական ժողովյն ներ-
կացութեամնը օրինաւոր կերպիւ դաստիարան թւ-
լացրով, միւնաւ կիմք հրապարակու . յոյանեց թէ
իւր նոր ընդունած հոսառքին մէջ կուդի միշտ
մնանու . Ուստի Քիամիլ փաշան երկու կողմէ ալ
սատիկ մեղողքիւլով իրենց խռափակը բարուցը
համար, արձակեց զանինք, պատուիրելով՝ որ շըստ
թէ ոցառէնեաւ այսպիսի կոիներու սու իթներ
անն :

Նրից ովելի և շառացի մէջտեղեղած երկու գեղին ընտակիցներն ալ մէկմէկ հետ սասափիկ կու ուներ են տուրքերու. վճարման պրոտուառաւ ը + Վեստրի

և խփառ անգթութեամբ վարդ եղալ անոր հետ
քերդի մը մէջ արգիխցին . Խաց զ պատճեան կը
զպատճառ նաւը Շեղացիր սկզ յինն էր . բնշտէ և
նաև մէջի եղած մարդ իկը , որ առաջատակները զ ե-
րի ըրբնչ , իւր զ բօշակին այնոք ս նախասար իւր և
մանապոյ , Վէ լը ինչպէէց , որ յ որդը մարդ կանչըր ա-
զատութիւն ը լայ , որպէտ այս իւր պատօնը շակալի
Արանիսայի տէրութիւնը անոր կամքը կուտաքեց .
ու սուի սպասեալիքը մէկն աւլ բակրն ը լայալ
դարձեալ միջ յու մը Մարտիրոսի համար ձամեր այ
երան և Փարփազ արձան ժամանակը՝ զ իսութեանց
ձն մարտնի ընկապու դմերը .

Վարսկոն 23 առաքելան էր, և բր այս գիտնական
ժողովը քին անդամ՝ եղաւ։ Վարսէլոն որ շատ էր
սիրել զի՞րակոն, վարդապետ խարգեց վճնքը բաց-
մարուեատից գալրոցին մէջ, ու բանեց, թնջորչո որ
բօֆինը, քանի մը տարի ստուծ տշումերս էր։ Վա-
հո չու չակալու որ գիտնակունը ոչնապիսի հարտարախոս
և յասումափոս է, որ իւր համ որակաց դատապա-
ռաթեանց մէջ յիտին արէնոր ամենէն գծու որ
նի թերը կընայ իմանալ։ Վարդիցիք երբ որ խօս-
նան թէ Վարակոն առաջարաջնութեան դատապա-
ռաթիւն ոիխափ ընէ ոյց ինչ ամսուան մէջ, կամ
այս ինչ օրը, սցնովիսի և ու անդեամբ և խուռա-
նմանաց կրթմանին արքայական դիմանացը կուրէ,

Եղիշեալ Ընդհանուր պատմութեան արքայութեան թիւն և ականա բարձրագույն մասնակով, հրաման ըստը է որ Եշտածուց գեղա կոխեն ու աւար ընեն . Այս ցաւատի լուրը Քիամիլ փառացին ակտոնց համեմ ով ամամիջակ բռնել տուառ յիշեալ Ընդհանուր . և

յաստեկ պաշտօնատոր մը խոկեց Վրեբռքի . որպէս
և խմնաց թէ այս խոռվութեանց պատճառ ե-
ղողերը ովք են . և բարեկարգութիւնը հարէն հաս-
տառէ ոյն զեղերուն մէջ . Վյափիկի տղմիրոյցը
բարուածներ գըրեթէ անպակաս են . այսու ունե-
ացնի . Գէն մափայլ Վիսամիլ խաչն մարդաւորա-
նն անիմուն չափեած հոգ կրտսանի միջու անսնց առ-
եր առնելու բառ հայուալոր թեանն :

UPSTAIRS LUMPS

ԱՅԻՆ ԴԱՅ. Բ ու Խնդրոյ Տաղման կալի թագավորին՝ Ենց պատճենագույն թիւնը բառ ական պօք դիմեց և խզվեա՝ քաղաքական պատերազմին վարչական մը տալու համար, որ շատանցել է ի վեր կը առաջապես ցանե միշտ երկիրը։ Յայանի է հայ արական թե անը. թէ ժամանակի մը ի վեր ունեցացի ծովագետն Արքը ու յազման մոյրաքաղաքը պատճեն ի բանի մը պատերազմական մեծ նույն և շպենուերով. ուստի այս խրցուած զօր երես ալ նոյն ծովագետին հրամանին տակ պիտի ըստ, և Թագուհին զօրացը հետ միացաւու-

Առաջ պատրիարք յարձակութիւն ապօտամքոց վկաց :
Անզ զելոյ գրամմանցը՝ ժամանակին ճախորդ
արագ անելքէն ասլով, ալ հաբերին Առա եցաց
և ը գրամոց շտհուն զինք արտնիքն տարին հա-
սերին Առ հ ըստ : Ամստք կը խողծէն թէ : թէ չ
ամստեղուկ ան մ' Չ այս գինն ու պատրիարքոց
մինչեւ հայութիւն հան և Ան պատրիարքին :

— Հայոցնիք է ապ զել սիներու ուստի առ ըստ ըստ արդի-
կայ համար անգղթացի և կազզիացի պատուերազ-
տիկն առ եր սահմանած էն . և մեծ ինսուլիք

ամթուար), որ մեջ կամ էկա ժամանակ չերքին ց տեղ չը տեսար. բայց զարմանացին այն է որ անինի իրակար միայն եւթի մօրքիկ չեն. քազմուին ամինալիք կը փառ թահ. և ուր ստուգաբաշխութիւն ապահով է. Ահա ստուգին ան դաստիարակութիւնը ապահով է. Վեհական այս այսպիս է Վարչական ան անդը, որ առաջարար աշխատ թիւնը կամ դաւար գիտակ պատճեն անդաց և գաղտնական անդաց պատճեն անդաց է:

Ապրեւեմք Վարտիկացին բարագ վայոց ։ այլ ժամք
ընկար մասացու թեւան առկե ծագել իւր անհինոնց
ոչխառաց թիւնը անոր առ ածնէ է, թէ օրը 14 ժամի
աշխառաւազ ժապոյ ը հոյցէ ։ Խոցերնես թմբեցնելու-
և անհանգիւն Վարտիկ պատգամի մը նման ցնեմք
է. շնորհ պատգամ ։ վասնպի օրքան որ մայրութաղա-
բն մէ ջ կամ թէ ուրիշ երկիրները մարդիկ կան,
ամսուկավ կրծորթնեն անոր զ մաւար նմադիրներու
զամանա ները ։ որոնց ամենուն ալ կրպաւաօնաւ
է ամեն անգամ զաւ սկսած ժամանակը ։ Մէկ
առք մին ալ տակաւնին զրուցնեմք ։ մէկ քանի տա-
ի կայ ։ որ խարերայ մարդուն մէկը՝ Վարչու-
տինուն դաստիարակութիւն բարուած գիրքը մը հրատարակեց Վ.
ակադեմիա անուանեց ։ պուն մէ ջ շատ սիրու կրթքառ
ութ ։ միայն այս զիտնականին անուեղ բաւ սկսուն
դաս ։ որ շարս սննդամ ասուն ի այն գիրքը հազար
առ որ պիտինականիրով ։ և զայտ առ վի և ու կա-

պակաս չեն . բայ որում Մայնըն անուն անդզիսից
պատերազմական պայքը նցին ծովեցեցըն է որ,
թամբոթ համելով իմացուեցաւ թէ միան թզը
15 նոր բռներ և ծավու վրայ պահպանութիւն
ըրած առենք : որոնց մէջ ընդ օմնէնը 1760 գերի
կան եղեք :

— Ըստում մենարայի, և ինիքութիւն Մէնչըսթի
մէջ սրբառեաց զինը աւելի աւան, և քան թէ յ
անուն է Անդամական Պատրիարքութիւն

Վարդպետական միջնորդության համար առաջ գործություն է կազմված և այս պատճեառաւ շատ ցորեն ճախու կառանութիւն իրակա բաղքներաւն մէջ նորեն գուրք խրկելու համար։
Մեծին Ծրիդ անիսոյ և կամուց տարիեւն հաջ և ը օրինաւոր կերպին հրատարակու եցաւ . . . ու այց յարօնի կը ըստ թէ մէկուկեւ միտոն ընտա պթիք մնու առջի տարութնեւ տուելի ազդի նոր եղեր է . . . Եյս հաջուեն բացայսայս կրած մասի թէ Մոտից ակրու թիւնը յաջողութեան և յուրաքանչիւմ թեան մէջ է միշտ :

— Այսիւհետեւ ըստուած անգղիական շոշենաւոյ 20
հոգիի չափ տաճիկ երիտասարդներ հասան կ'իլու
ու առ մքթըն : զբանը առնանեան կոտավարութիւն
նը լ'եղ զիա կը ըստիկե իրենց ու ուսունքը կատարելու
գործելու համար :

ԳԵՂԱՔՆ. Է սնառուցի զեռպան Աէնթ Օկրի
իումօք իւր հրատարական խնդիրը մասու ցաները
կառ սփառութեանը, Փարբիզ խորհրդուրանը ուրի,
զեռպանի մը լինորութեանը վրայոր զբագետէ,
և հատարակօրէն կը կործանէի. մէ այս բարձր
որոշանք Կոսցի գըսէն պիտի յանձնուի.

ՀԱՅՈՒՄ ԱՎԱՐԱՐ ԱՎԱՐԱՐ ԱՎԱՐԱՐ ԱՎԱՐԱՐ ԱՎԱՐԱՐ

— Եղանակոց թագուհին հիմք մազրը Մարի Վարդուհի
թագուհին՝ ընկերութեամբ իւր ընակցին իրաց,
ցարէս կուսին հասու ՚ի Փարիզ, և որդեանալուր
ուստանէ յիշուն նու ՚ի ուստանին սպառութէ

— 2 աստվածական իրավունք պահպանելու անդամություն

ապրելը, և թէ Արակեան իւր զ բայլը գիտնական
Աւրողից մէջ չհնչէր մէծածայն, թէ իրենք չ:
Ուրդիմանեաւ ՞Դ հաղթականնե:

1. Այս առաջ առաջ հնագույնին օրը Հայոց հոգու մատուցութեան կը կը կատարեամ է չեմ ի Արքան խորապես պատշաճ առաջ առաջ գույնու հայոց պատուի մատուցութեան կը կը կատարեամ է չեմ ։

¶ 1847. Տարուի 20ին աւագ Հինգշարթի օրը ներկայ գանձու եցաց հոգեպատկեն համեստին մէջ՝ որ իրողութանքն պալառոր կատարեցաւ, ուրաքանչ այս բոլոր պարագանական միուկերպ հօգաւածուի (ամֆիֆորիա) եկան. Եադը՝ ժամը 7ին ըստ և բարաց. և այլ ժողովուրդը սկսու գայու. • ընդունելու թեան առնեաւինեւը ձեռքերնեն. որոնք ճշիքաց կը պար ին պահանառ որ անձանց. թէ երթի մարզ և թէ կպի մարզ է եղեր. հանդիտականք ընդ ամենը երկու հաջորդ հօգիւն առ եմ էին. Օսոր տէ. բայց թեանց դէկոպանները, են միայն առնեանեան գեղագիտական փուլութայլ. Ըլքիս եղենակնեն ներկայ եր. ընկերութեամբ իւր որպէս ոյն. իւր քարտու զարդի և հայտագի մետք մանեն. Վատագոր մեռա ամբ.

որպէս ազի առելեցն առ կարաղ ըբառն առ սեւ ըստ . հրկու առ զան զ և մաս է մ զ բառ առ է ը , որոնց վեց զառ .

Յան, որ Հայութամանի առենտիկայի իշխանաց մասին հայութամանի է, քիչ ժամանակումն մեջ պիտի գրաւելի իւր պաշտօնէն :

Ճշգրտութեան պաշտուածուն ։
Ճշկուագործութեան և առ. և տրայ մի բառն ազն
աղօնաւ երկու գործակալ պիտի խցկութեան առաջ
անդրեց : առաջեւ արժանաց նոր հաջոց երեւ
անդրեցին վասար քննաւ թիւն նույը ընկն ։

— Հզ այլն երեսիսանաց ժաղավ՝ երեն երկրորդ
ապահնեն ընտրութեանը փայօք քանի մը ած
չամ խորհուրդ ընելն ետքը, յիշեալ ժողովոյն
մասնց մէծառցն մասին հաւանաւ մէկամբը մօ-
քանի էն ապր Մարտիլին յանձնուեցաւ նոյն բարձր
պատճենը, վախառնակ մօքի Ներկրին, որ արդա-
ր թեառ տեսաւ չ անուանեցաւ :

Թիունոց զի բարձրագույնիւ պէտք յատեկ

բարձութեար մը իսրկեց Շեղալիք , յանձնելով ա-
յօ առաջին կարգի պատու ոչ նշան մը՝ իւր կողման
և Արաւածան Պիւժոյին ժաման ցանելու համեմու-
թի երկրորդ կարգի երեք նշան խրկեց . մէկը՝
մշկու շըրտապէտ ար ։ ամուսինէրին , մէկը՝ զօրա-
քա Պիտոյին , և մէկը՝ երրորդ ծովապէտ մասի-
նապին համար . Յիշէալ Պիլը այս սրբաւո-
ւածոց հետ յատուկ նաևսկ մըն աւ զրած էր
Աղոյիք ընդհանուր կու տակալ Մարտնչան Պիւ-
ժոյն . որ մէջ չըսրհակալութիւն ցըցուց Նորման
նաքրութեան ան ոյս վեհանձնական ընթացքին հա-
մար .

ՄԱՆԵՒՆ. Կանեակայ թշուանց ժողովը իւր
քառանկեն հրամարուեցու . և գեհափուա թու
ու իիին հաստանուը նոր ժողովը մը հաստանուե-
րու որուն անդասմերը հետեւ եալիները են :

Տօնիւ բարեկը նախագահ ժողովոյն՝ և արաւ-
ու պահա տեսու .

Տօնել Ապահովական և կանոնական մեջութեան Հ.

Worke. *Scandia op Shang*. m.v. h. mors. & *Scandinavia*

աստվածական թե ան և աշխատաւ մերանց տեսաւ ։

Պահի. Մազ-ըրբէտու պատելազգի տեսու

Ուստի Խօհել, թո ծովային զօրութեանց տեսուչ.

ամանելերով ջաւր և ղինի միոցն կըտեսաւ էին և զանազան տեսակ միուշա հաս ծովիկ էր : Տօսաւերին ծերանալզարդ աղջատ էրիկի լոզ և լոսաւերին պառաւ կախացր , պանդ աւալուսուն քաղնիբը խրկուեր էին , և իրենց համաց պարագաստանած միակիերգ հազուուը հայ ու պատարագը միիկ ըստեր ու հաղորդուեր էին ժամկի ժամկ տառափն , և պատարագատեաւ տիժուացից նաև ցանք : Այս կազմի սեղանը՝ էրիկ մարդ ու համար , և ձախո կողմինը՝ կանոնց համար ու բարակ էին :

Ան օրին Շատրվան ովաստավուա Կացոք , Եւ կացոք , և Խը- Հօրդղացոյք , Նմանապէս Խը-Եր-
Հօրդղաօր օրդ Երը և Վեհափոռ Կարուահնն
Որ թեամբ իշխանուհի ոմինաց և վեց քա-
մայք մէծ հանգ և առ է կան , և Խոնարհու-
թամբ բարեւ Ելն ետք , տալիքապէս յիշեաւ ծե-

աղքատաց քով կրթալով, անոնց որ
պատիւնը հայցուցին քրիստոնէ ամայէ և քառ
թեմբ : Կայուրը և արքայազն իշխանները
փակերոց զգեստ հայերէ էին : այսինքն կարիք
ուղարկն ու ճերմակ ջու խայէ վերաբեռ և ճիւ
անց վերաբերեալ սրատաց նշանօքը, և զըսիի
մը բաց : Խակ կայուրը հին և միւս իշխանուհին
անտարձակաց ըստ հոգի երէին . բայց էնքն ը աց
և մեռնցներ. ճեռքերին, դըւինին աւ ճեր-

Մասիւ Պէտական ներքին գործոց ահառ չ.
Վայրի Պահանջման արդ սրբ թեուն տեսն.

Վանեակալ իշխանաց այս նոր ժազօվը , որունմ ուղարքագետ գո՞յ է բարը հաստրակութիւնը արդ էն միուս նոր կարգադրանիւններ ընել . ու ըիշնորեւու որ փափօխան թիւններ ՚ի զօրծ զնել Արսեն Նուև . թէ միաք աւնի . ինչ ենթագիւ որ ըլլա միջնորդ ու թիւն ընել Վարթակովի մէջ , ապաստու թիւնը ու գագռեցնելու համար . քանզի Երևու ու թիւն չկայ , թէ գրացի տէրու թեան մը այս առափարզ միանիլու փանակաւու որ հետեւ անքնի ընելաւ ունենայ . Վաճառիսի համու ուր

ԲԱՐՁՐ ԱՅ ԱՅ. • Վարտակաց հրամանառար Այ
ուս Պատմական ելիքու հազար զարքալ Օչորմ
առաջ բէն մէ իրեւա և յիշեալ զօրքը երեք շաբե
առաջ մէ ջ գննութ Խոմքայ ելու ։ առանց համ
բացելու թագաւ Հիմն պատերազմական նու ու պ
լը հաստատած էմ զիտաւարութիւն ունի խղզուն
Եղանքապարբի գուց յարձակու եց :

Ա խզրուացի մերին նամակները կրծանուցուեն և
թէ տահնակուլ իշխանաց մէջ Հաւանականուրա
երե եղի միախառա թիւններ սիստի ըլլան . և այ
համախառա թիւնը Հաւանակորեն հարկաւոր կրկար
առի , այժմ մեռն խռափութեանց մասման մը ար
ուերս համար :

ԳԵՐՄԱՆԻԱՆ. Գերմանական ժողովին վերջ
առհաւրից մէջ Բրոս սից տերութեան պարա
սորդ Տօնէնաք կոմոք, (որ աւայիմ լիւթեալ ժաղ
ոյն նախագոհական թեան պաշտօնն առկրկատարէ
անոր նախագահը՝ արքանքն Աւստրիայ տէրութեան
հօգատուրդ Պարսկ Աւստրիական գով հու
գ տնաւելուն համար) առ աջարկութիւն ուշ ըբառ
այս ժողովին բատ հրամանի և յանուն Բրոս սից

Տակ քող դրած էին . միայն Կայսրութիւն երկօ-
պահանդ եւց մեծագին զարդ ուներ կուրժը
Արքական ընկըր բերտելուն պես 24 երեւելի պա-
տառականց միակերպ հասդուստով տառաջ եկան
որոնցու 12 հազին Խայտեր տունը եղած սեղանին
իրայ կըդ նէին կերպակուրները , և միւս 12 հոգին
Խայտու հիմն սեղանին վրայ կըդ նէին . Օգտուու-
թուու Խայտը սկսու կերպակուրները կարդի զներ
և շորեւ սեղանին վրայ օգնականութեամբ իր
զգօքը և մերցիչւու որբոցազը և խխանոց նոյ-
ւանը կըներ և Խայտը հիմն միւս սեղանը կանաչ
գույն կազմենին խխանուհիները , երկու կամ երե-
սուք այս կերպակուրները սեղանին վրայ մասկ
ուոքք . Խայտը և Խայտու հիմն իրենց ձեռ օր-
եալիցին զանանք և միշտ սպազատականոց տու ի-
շուանք գույն հանել ըստ : ուրիշ կերպակուրներ բե-
րնի . և առանք աշ 2-3 բազէ մնալով , նոյն պի-
տակաւ մերցուեցնի , և այս կերպին շորս անզան
երբակուր բերին և մերցուցնի : Մտեցին կեր-
պատը շեմար - այլ ձաւկ . կամ մեղեն , կոպի . հաւելին
ուսակ առանկ կարեկանդակ (ող. օրեւը) շաբարեցնէն
և միբոք (Ե.Ե.միշ) + ի՞նչ ամենը 24 տեսակ կերպ
ուոքք կային , և ի բարանիւր տեսակեւն 24 սփուր
մնալուք) մէջ դրու ած էր . ըստ է 288 սփուր ու
ուղիք . առանք ամենը ափակներուիւք . նաև ու-
սպները . (որ վայուն էին) պատուաբազեւը

թագաւորին : որպէս սզբ անմիջապէս մէկ օրէնքը մը
հարստառակի : որպէս ազատ ըրյոց տպադրութիւնը
բայց Վեցմանիցիք մէջ առանց տիկնենին Ենթա-
կոչ ըլլովու : դատարքնուութեան : Պատիկուայի և
Վարդի ենազէրկին տէրութեանց փսխանորդները
հաւատութիւնն տուին այս առաջարկութեանը
սրուն վրայօք զերմանական ժողովը որոշում մը
պիտի բնէ առ պիտի :

ԵՓԲԻԱՆ : Վան մատեան կողմէն Եկած լուրիքը
հաստատութեամբ կը ճանու ցանեն . թէ Մարդկի
այլափ ցեղեն մէ կը փորձ փորձերէ սպանելու
Վագի , Տանիք Հո չափութ շեխութ , առանց իմաւ
ցուեցու մէջ նպասակաւ ը ըարտ : Վայու ամենազ
նիւ միրյն կը ցեւ է վիզուալը և զամելու . և կը հաս
տառեն թէ մերըը այնքան սաստիկ է որ միշտաւ
շեխութ մատանակ մը շկրնազու է ձի հեծնելու

Առաջ օրը թիւնը հիմակա, հիմայ կըտիրէ Մարի
կեի գրեթէ ամեն կողմը : և Քասպիլ նահանգը՝
կերեի թէ շատով պիտի հնապանդի դազդիական
կառախորս թիւնը : Քայլ այս Երկիրը : որնոց
ծաղկեցնել և բարեկրթէ լ կուզեն, ապատ-սահի և
դրանց մած կարառ թիւն ունի :

Մարտաթափոս Արքոն քիչ մը տկաց առ ողջուն
թեամբ մեկնելը եր Օմալ երթարու համար : և
Տաճապարհին շատ ձիւն և անձրեւ գարով բաւա
կանայի և ծանրացաւ անոր տեսարութիւնը : ու այս
հիմակուհինեւ անկապնեաւ պատեսնէ : Անկապնեաւ
Կապին | Մ մեմբեռեան հիմնոց աթիւնը քանազա
ւոր չէ ամենինին : այսու ամենայինին պիսի պար
առարի ու շոցինեւ իւր Տաճապարհորդութիւնը :
որ պիսի ընէ : Վազգիս երթարու համար :

ՍՄՅՒՐԵՎԱՆ. Պայն մը տարածուեցաւ թէ Մին
ցեալ Կահանգաց . և Աւքսիքցի տէրութեանը
մէջ հաշութեան դաշնողը թիւն մը ընկըռ
սպազմանները արգեն որոշակած են. և թէ այս դոր
ծին դիւրին կերպին. մը ՚ի գործ դրաւեց . յիշաւ
երկու կառափարտ թէանց դրամի կողմանէ ունե-
ցած նեղութեանէն յառաջ կազայ :

գանձելու բարձր առաջանությունը անձեռոցիկությունը (վեհակիք) .
Հարի ամսնանելը բարդ աշխատավոր է աշխատավոր և աղքա-
տաց առունելի իրական եղանակ . քանի ու անդը միայն
արդուրը ճաշեցին . Ու երջապահ անզաններն աղ-
միրցաւցին . և երկու մեծ մաս վառ եցին . բայց
մաս քահանաց մը առելու այի տեսքարանը կարգաց-
ե ոգաստուգոս . այսորը ծառեկ շպելայ սկսու-
յիշեալ առաջ երկու երիկ մօրուց սովոր բռւալ .
պարզութեան ետքը պրեկ ու Համբուրգ . ա-
նոնք աշ անոր ձեռքը հօնք ու րեցին . նմանապէս
վեհափառ Կայուրու հին ծունկ շող ած առաջ երկու-
օրուաւ համանց սովոր լուսոց . որքեց և համբա-
րեց . և անձնուր աշ անոր ձեռքը համբուրգացին .
Այս հոգեւոր խորհուր բուր այս կերպին համարելին
ետքը Կայուրը և Կայուրու հին իրենց ձեռքորը իւ-
րաքանչիւր աղջ քահանաց վիզը մերմեկ քանի կախ-
ցին . որուց ամեն մէկան մէջ երեսուն աշխատ
իրանչ կար . Այսօրէն մէկուկիւս ժամ անցուն հան-
դէ որ վերջացրւ և նորի Կայուրը ու Կայուրու հին
մէկն ցան ամեն պալատութեանց . նմանապէս և Ճ-
ծերունազարդ աղքատ սննդները իրենց ընթանեն ո-
քը . որ ներկայ էին այս հանդէ մին մէջ . և անուց
ետքեւն բորբ մազովու բոքը աղք և կանաքը լի հա-
գեռական ու բախտաբետ ամբ մէկնեցան օրհնեն լուզ
զիստաւած և զուրաստուգոս . ոտենար պրեկազար
Կայուրն և Կայուրու հին :

Այս տերութեան այժմեան վիճակը այնքան
տրամադրվել է . կըսէ Աթենքի օրոգիր մը , որ կը-
ցանկացնք ականատես քըլու երեխ . և մահա-
ւանդ պարտառութիւն չըւնենալ ծանուցանե-
լու մեր ընթելցողացը շուրջ խոյառական թիւն-
ները որ մեր աշոցը առջև կըներկայանան ամէն
օր : Քանի ոչ թէ քազաքուկան անձանցը մէկ
կրողմին ազգեցու թիւնն է , որ ընդէլե ուրի տակ
առնել հոգեն , ոչը բոլոր աղջին օգուտը , և ա-
նոր ապօգայ վիճակն է , որ բանի մը անխոհեմ
երեւի անձանց խազալիկ եղած են , և ամէն կերպ
անտրժան միջոցները ՚ի գործ կրտքութն , որոնց
գլխաւոր նպատակը ուրիշ բան չէ , բայց միայն
պարոն Քօրիմին հաստատուն պահել իւր բարձր
պաշտօնին մէջ :

լւ ահա այս զ ժրազդ պիտուկին ձար մը դանեւ-
լու համար է կարծեաք, որ հետևեալ փոխարա-
թիւնները եղան առենակալ իշխանաց մէջ:

Պարսն Շիզա Վալյամիտիս, որ մինչեւ ցայսօր աղային երեսափոխանաց ժողովոյն նսիսակահն էր, Ներքին գործոց տեսու չ անօտանեցաւ :

Արարդայի ուզգային երեսինքան պարան մ.օր վիօթաքին՝ եկամտից առևու. չ. Խօնիբօքուլըին աէղը.

Վարիքմէնի ազգային երես սփոփուան պարսն ։ Բառ
ասեթինա Քալօքանթրոնին արդ. արտութեան տեստուց
Օհբակուտի անդամ պարսն Ավարաքին կրօնից

և հասարակուց կրթութեան անսաւը չ:

Ամանապէս ծերակուտի անդամ՝ պարսկ Պուլ-
կարին՝ ծովային զբութեանց ռեժում չ անուանեած
ցաւ փոխանակ երիբորդ Տափագետ պարսկ Վա-
նադիսին:

Ըսդհանուր զօրութեատ պարոն Շամելըն մերըն
տին հաստատուեցաւ . իւր պաշտօնին մէջ , որ է
պատերազմի անոշութիւնը . խսկ առենակու իւ-
րանաց ժղովոյն նախուգահեռ թիւնը և արտօպին
գործոց տեսչութիւնը պարսն Քաղը թիին ձեռքը
մնաց :

፩፻፲፭

Աւասի զատ զեփիւռ . Աւասի զատ
Աւասի ասհիս գլորիս զատ .
Բարձրաւ անդոնց այն Մասիսէն ,
Թէ անտառ առ խիտ գիտէրէն ,
Երարտուի վերնուգահէն ,
Թէ ոստոնեայ իմ քաղաքէն ,
Ենօթ գտո զեփիւռ . անտի զատ ,
Մասիս երբ գոռաց +
Լըկիմքն պոռաց .
Եմզեր գոշեցին .
Եմարհը հաշեցին ,
Ենդ էիր զեփիւռ . անտի զատ ,
Երի ասան ինձ աղէ ,
Ե՞ր մեր ամարհ զայր տազէ .
Ամիկը ընդ գառանց
Քծնին ոչխարսաց .
Ի գոշո զաղարւազ .
Աւը ծառք ՚ի բողըրաջ .
Հօսք ոդեաց խառնին ,
Ի զմիմմամբ խռնին .
Ասըք առ ուտերս ,
Մարք ՚ի գատերս .
Փարին ըզբանչոք .
Առ մեն ունեմքու .

Պատրիարքության սահմալի եղբայրական օրեւն թիւն
եր և զան Տուրքացը գեղին մաս թէ վէճը ըստուած
անդը : Եւ ժամ Խղմբին հեռու : Պատուաւոր
Երկրագործ տաճիկը մը իւր ընաւանիքովի այն տեղ
ըքչնակեր քանի մը ուրիշ տնտեսութեալով : Կապերու-
ունեալ մը , որն զ 10—12 հոգի էին իմանալով որ
մէջ աւ երկրագործ տաճիկը՝ իւր ցարենք ծախած
ու կիշերով կրկին այս խեղճ անձին տունը և
անհայտ կրպիքաւորեն զինուր ստիգմատով որ պատ-
րի իգենց ուր սկսնան է ծախած ցորենին ար-
ելքը . եսաքը դաշտանքոր կը յարձակին անոր ըն-
անեացր վայ . և նախ կնոջը ստիգմը դ անակայ
է կրկութեն որ խոկցն կրմարի կի մայ . այսուհետեւ
նար կոբթնածուն երեխոն կը պատճենեն , նմանա-
էս արագ աղախինը : Եւ ասկալի մարդասարա-
ութիւնները բարեքազզ զ իգուածած մը բազու

ա կոսավարքի չկամ լինարի ապացին սկզբանը
տնելով, անհիշապէս իւր Քաղաք պաշտ Համբու
էլլ Համբայ կը հանի. 30—40 տնեանն դօքով՝
իշխալ անորէն գտիրը բռնելու համբու:

Վերիկը այ կ երին և ախահինումն թեսն շնորհի
միայն յաջազեցաւ Համբաւ պէտին . որ յիշեւ ալ
ուշերեն ինը հօդի ձեռք ձգեց քանի մը շնախաց
եղերեն բանելով դժոննը . հիմակաւ հրմու կառաց
արու թեւան բանար դրաւած են . Արմեք բարրին
լ յցին են . մէկ բանին Պատճառ գեղչն . մէկ բա-
ն Խերսի գեղին . Արդային և այսին . որնց ար-
մաւագ նեղութիւն արաւելին է ափը . խառա-
նեցան, ու միայն ուր նոր եղիւ ունագործա թիւն-
ն . այլ եւ ասիեց առաջ իրենց ըրած զանազան
պատճիւնները և չարագործա թիւնները . Եր-
եւ Խառանգ նու պօքան դրաւեցաւ այս անազ որոյն
պատճիւնները . և կը յաւսամբ թէւ Բարձրագոյն
և առ սաստիկ հրամաններ պիտի խրկիւ անմիջա-
ւո օրինաւոր կերպին պատճեցաւ համար այս
գոյ ասպանները՝ որպէսզի ուրիշ չարագործաց
ու չաթեան պինակ մը ըրայ :

W^m Sh^d L^{affle}.

Դայ մեզ շնորհիւ
Փառ օք վեացի .
Արցոննել զհարնեա
Խիստ սիրելի
Կազմ իմ ներսէա
Ի բոլոր սրահո՞ւ
Գիտեն գու զեփիւռ : անուշիկ դեփիւռ
Ու զար և զայլ բառ բարբառ փառէ .
Եթ դու գու զեփիւռ , Եթ գու գու +
Կարթուցաննել զաւարեմ յարիննել
Բցարան զեզեղ .
Ի նոր նախոգելին զարդ զարդ արել
Ը զծափիոնց մեր տերլ .
Վ փեմիթ փեմիննել զինոդ կարմըիկ .
Վ մերթա թերթել կանաչ տերենիկ .
Վ անալ ըղերան
Թունոց բազցրելում :
Վ գոզիւ զեպուած
Են զնաքին հաստուած .
Հարկանել ըղեափ
Վ եհին սիրաւարի .
Վ յ սցն դառ զեփիւռ տո . ո՞յն գուա +
զեփիւռ . բարդու բարձոց բարձեալ գուա
արեննեազ Հայաստաննել մեզ ձայն տուա :

ՄԵՐ ԸՆԹԵՐՁԱՎԱԾԵՐԻ ԿԱՐԵԼԻ Է ԿԵԼԿՈՒԾԵՆ, ՅՇ
այս գ ավերուն ձեռք անցնիլը չպատկարծաց Երիխոն
մը պահանջութրով, անոնց անդամութեամբ զի՞ւ էլ է
մը ժամանակ արգելվ և կած ըլլոյ. բայց դժբաշ
դաբար բանը ոյնպէս էլ, այլ գրեթե ամեն չէ
չեր գաղութեան մէրմէկ գիտուած կրօպատահ
բայցարիս մէջ, Ափրակի դիմքը Ալիսան օպու խանի
ծովեղեցիք գրան գիմոցը՝ զերծակի մը խանութ
բացին. և մ. ջի Եղան ասպանքը վերցնելին եռը
կրակ ու ձգեր էին, սրնոր ժամանակին իմոցու
լով մարեցին. Երկու շուրջի զիշեր և բազայի մէ^ւ
ճառականի մը գրաստանք մասն, պատը ծովեցի,
և 4-5 հազար զուրու շ վերցուցին. Երեքշաբթի
գիշեր՝ խեցին յօդի մոավունափ մը տունը իրաց
անցին, ու թէ օդեան տանուակիրը և բնուանիք
ներան էին, բայց ամեննին յանցեր են, ըստ
շորթի գիշեր ու ուրիշաւն մը մարեր են.

Վաքունական հրտիքաբառակառ Սոսիկեւան լորգա
մէծար Յանիսը տղան ընկերութեամբ ամերիկացի
հոնքաբան մօսիր Ամիթին Երեկ հասաւ Խորի
մօցրաքաղորդէն զարով. և այսոր վերսափին մեծին
շու Աըդուլսցի նահանգը Երթարու. այն տեղ
դանու ած քանի մը տեսակ հանթերուն պատու
քննու թիւններ ընկաւ հանեա :

Ամենայն մասին կոտորեւալ ընելու հոմար :
Եթէ ուշադիր արքի երկու մասնիկունք ալ
կային : Աւ իր՝ Մանուկնան Որոշվուն ազային որդին
և միւսոց՝ Նշանակն Կնուն ազային որդին : որդիք
Փարիզ կերթան առ աշնորդութեամբ վերաբա-
ռու ելի գարդապետի մը՝ Մուրանեան դպրոցն
աշոկերություն հանձն :

Քրիստոն կամաց էն հոգհաւի .
Երանցիմ ՚ի զատ երեք ուսածիկ երիստալորդ ե.
Ֆենոսիներ կրյսն վերջիշեալ շղենաւուն մէջ .
որևէ մահմէ առեան կրօնապիսութեան կրչեան
էն Առասանդ նու պօլիս Առքեւնի մը մէջ . և ան-
ցեալները աղերսաց իր մը մասոցեր Հին Ո հու-
փառ Ու թանին սպազերով խնարհաբար թէ
շատ կրազձան Վազգես երեմալու զանազան գի-
տութեանց և դաղդիտին լիզունն հեռակերտ
համար ու առի սպասարկուն Կայուրը մարդասիրա-
բար բնողունելով անոնց խնդիրը բարեհանձնաւ
ուրբայական ծախսիք Փարփղ խրկելու զանմը .